

ՓՈԽԱԿԱՆ ԽՄԲԸԳ-ՐԵԿՈՆՎՈՒԹՅՈՒՆ

ՂԱՐԱԲԱԴ

Անցեալ տարուան նոյեմբերին եւ Դեկտեմբերին, արտասահմանեան օրաթերթեր և պարբերականներ արձագանգ եղան կորպաչովի տնտեսական խորհրդական Ա. Ազանքէկեանի Լոնտոնի և Փարիզի մէջ ունեցած հարցագրոյցներուն, ուր հետեւեալ կերպով կ'արտայայտուէր. «Ղարաբաղի Հայաստանի միացման հարցը յանձնախումբի մը յանձնուած էր ուսումնասիրութեան համար, որուն մէկ անդամը ես էի: Մէնք արգէն մեր ուսումնասիրութիւնը աւարտած ենք և մեր տեղեկազիրը յանձնած Գերազոյն Սովետին առ ի վաւերացում և կրնամ ըսել թէ որոշումը ի նպաստ Ղարաբաղի Հայութեան պիտի ըլլայ»:

Այս կայծակնային և անակնկալ լուրը մեզ բոլորս ցնծութեան մէջ պահեց, հաւատացինք անոր ճշգութեան, քանի որ պաշտօնական անձի մը, այդ ալ կորպաչովի խորհրդականին, պաշտօնական յայտարարութիւնն էր: Աւրախացանք թէ վաթսունհինգ տարիներ առաջ կոտարուած անարդարութիւնը ի վերջոյ ծ սպող արեւի պայծառութեամբ կը պատկէր տարիներու մեր երազն ու սպասումը: Վաթսունհինգ տարիներ օտարին բռնութեան տակ ապրող Ղարաբաղի մեր արենակիցները ի վերջոյ պիտի ըլլային մէկ մարմին, մէկ զիտակ ցութիւն, մէկ ստեղծագործող և վերաշնորհ ուժ, Հայաստանի իրենց եղբայրներուն և քոյրերուն հետ:

Ղարաբաղ... .

Արտասահմանի հայութեան համար — չենք չափազանցեր եթէ ըսենք հարիւրին ինսունհինզը — նոր վայրի մը անունն էր: Իսկ մեր Ազատազրական և Անկախութեան շարժումներուն ծանօթ եղողներուն՝ հապատանք և ազգային զիտակցութեան ուժեղացում մը:

Ղարաբաղ իր տեղեկազր սկան, լեռնազրական և բնական տեսակետներով աշխարհագույն ամբողջութիւն մը կը կազմէ, որ կերպարանք կուտայ այդ երկրի կեանքին: Իր բարձր և անտորի լեռներով մեծ պաշտպանողական զիծ մը է և առանց Ղարաբաղի լեռներուն, անդարելի է Հայաստանի առանձին՝ լեռոստեան երկրին պաշտպանութիւնը, հիւսիսային և արեւելեան տափաստաններու գէմ: Ղարաբաղը անմիջական շարունակութիւնն է այն հզօր պաշտպանողական ղծին՝ որ կը ներկայացնէ Գուգարքը, և այս իսկ պատճառաւ հայ թաղաւորական տուներու հիմնադիրներ՝ Արտաշէսն ու Տիգրանը, Գուգարքի հետ Հայաստանի սահմաններուն մէջ առին Աւտին, Արցախն ու Սիւնիքը:

Ղարաբաղը միշտ անաղարտ պահած է իր ազգային դիմադիծը, քանի որ հոն միշտ ապրեցաւ զուտ հայ ժողովուրդ մը, որ բնիկ էր և դրեթէ չկային օտարներ։ Ժողովուրդ մը, որ հին ժամանակներէն կառշած է իր հողին ու բնութեան, ինքնին արդէն կ'ունենայ տարրեր հասկացողութիւն և հողերանութիւն։

Այսօր, մօտ տասներկու դարեր Ղարաբաղցի հայը միշտ կտպուած մնաց իր հողին, հոկառակ Թաթարական, Լէնկ Թիմուրեան, Օսմանեան կրաւում ներուն և կոտորածներուն, ճնշումներուն և կեղեքումներուն։ 1921 Յուլիսին, Ղարաբաղը և Նախիջեւանը անարդար կերպով առնուեցան հայ ժողովուրդէն և տրուեցան Ազրպէյձանի։ Այդ օրերուն Նախիջեւանի բնակչութեան կէսը հոյեր էին. որոնք ազէրիներու ի զործ դրած ճնշումներուն և անարդարութեանց չտոկալով՝ տեղափոխուեցան Սովետ. Միութեան այլ հանրապետութիւններ։ Առաջն Ղարաբաղցին մնաց իր հողին վրայ և հանդուրժեց բոլոր ճնշումներուն ու զրկանքներուն։ Հայութեան մէջ միայն Ղարաբաղցին ունեցաւ պապենական հողին սէրն ու հաւատաքը։

Պապենական հողը կինսական ուժ մըն է ժողովուրդներու համար, իսկ եթէ զայ անոր միանոլ՝ հերոսներու արիւնով ողողուած հողը, այդ ալ աւելի մեծ սշանակութիւն մը կը ստանայ։ Հողը որ ծնունդ տուած է աւանդութեանց, դարաւոր ազգային և կրօնական սրբութեանց, ժողովուրդներու սաեղծողործան ներշնչաբանը կը հանդիսանայ։ Հողը սկի չղթայ մըն է որ այդ ժողովուրդը անցեալէն ներկային կը կապէ և ներկայէն ապագային։ Հողի հաւատք չունեցող ժողովուրդներ, հողէն գուրս ապրողներ, անցեալ, ներկայ և ապագայ չունին, խղուած ըլլովով այդ սովի չղթայէն։ Այս հստատումը այսօր ուելիխով կը զգայ արտասահմանի և նաև Խորհրդ։ Միութեան — Հայաստանէն գուրս — այլ հանրապետութեանց մէջ ապրող հայը, որ զուրկ է իր պապենական հողէն և սոսրեայիւ համար կ'ազ զրի, կլանուած միայն ժամանակաւոր նիւթական պահանչքներու զոհացումով։ Եթէ բուսական և կենդանական աշխարհները կ'ապրին հողային և կլիմայական պայմաններու և պահանչքներու համաձայն, այդ պ սրտ սւարումը և պահանչքը աւելի է ժողովուրդներու համար։

Ղարաբաղը այս հստատումով իրական հայու հաւատքը և անընկճելի ողին է որ կը մարմնացնէ։ Թաթարական և Լէնկ Թիմուրեան արշաւանքներէն յետոյ Ղարաբաղը երեք կողմէ թաթար բնակչութեամբ ըրջապատռեցաւ, ուստի Ղարաբաղին Նախընտրեց առանձնացումը՝ իրը փրկութեան միակ միջոց։ Այս պիսի պայմաններու մէջ է որ կը ստեղծուին լեռնային անմատչելի այն կեդրոնները, ուր կը խոտանայ ժողովուրդի մը ամբողջ ազտառափերութիւնը և ուր ցեղ ոյին իւթեարուշման և ինքնապ սնդուման բնազդը զերակշիռ կը հանդիսանայ բոլոր միւս պահանչքներէն։

Լեռնային այս հոգեբանութեան մենք կը պարտինք երեւոյթ մը՝ որ շատ մեծ սշանակութիւն ունեցաւ հայոց արդի պատմութեան համար։ Եթէ թաթարական արշաւանքները Հայաստանի զրեթէ բոլոր միւս աեղերու մէջ չենցեցին ազդոյին իշխանութեանց վերջին մնացորդները, լեռնային Ղարաբաղի հայութիւնը շարունակեց պահ անել այդ իշխանութիւնը իր հին դրութեամբ,

ոչ թէ հին նախարարական կարգերով։ Անշուշտ փոփոխութիւններ կրած է այդ հին կարգը, բայց զիսաւորաբար ձեւի և ոչ թէ բովանդակութեան մէջ։ Դարձեալ նոյն աւատապետական կալուածատիրութիւնն է որ կը կազմէր ազգային իշխանութեան հիմքը և խարիսխը այդ լեռներուն մէջ։ Թաթարներ և թուրքեր չճ սնչցան այդ վեհապետական իրաւունքները Դարաբաղի, սակայն երբ պարսիկներ զրաւեցին Կովկասը, ճանչցան և վաւերացուցին այդ հին կարգերը։

Հին դասակարգային անունը իրը Խախարաց գոյութիւն չունէր, այլ կը զործածէին Մելիք անունը։ Ճիշդ է որ Մելիք սեմական լեզուի մէջ թաղաւոր կը նշան սկէ, ս ոկան հոս պարզ տանուտէրի իշխասը միայն ունի։ Ղարաբաղի Մելիքները շարունակութիւնն էին Բաղրատունեաց թաղաւորութեան շրջանին գոյութիւն ունեցող փոքր թաղաւորութեանց։ Բաղրատունեաց թաղաւորութեան անկումէն յետոյ, Ղարաբաղի Մելիքները պահպանեցին հայկական կալուածներու անկախութեան զաղափարը։

Ահա Ղարաբաղի այս լեռնաստանին մէջն էր որ ծնաւ ու զլուխ բարձրաց Հայունիքի Աղատութեան դաղափարը։ Այս յստկանշական պարագայ մըն է։ Անիկա չէր կրնար ծնիլ և սնանիլ տեղ մը՝ ուր հայ ազնուականութիւն գոյութիւն չունէր և կամ չկար ազգային իշխանութիւն ու զինուորական ուժ։ Ղարաբաղն էր որ ունէր այդ բոլորը և կրնար Հայոց Ազատազրական պատմութեան օրրանը դառնալ։ Ինչպէս անցեալի մեր պատմութեան (Թ.-ԺԲ. դարեր) այժմ ևս Ղարաբաղը հայ հոգեւորականութեան և ազնուականութեան միացումով Հայ Ազատազրական գործը իր ձեռքը առաւ։

1678 թուին, Յակոբ Զուղայեցի Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնութեամբ Ս. Էջմիածնի մէջ գումարուած Ազգային-Եկեղեցական ժողովով հայուն ազատազրական շարժումը սկիզբ կ'առնէր։

Ղարաբաղով սկսող Հայ Ազատազրական շարժումը ծնունդ տուաւ իսրայէլ Օրիի նման քաղաքական մեծ դէմքի մը, Դաւիթ Բէկի, Մխիթար Սպառապետի, Տէր Աւետիս Քինյ.ի հետ հազարաւոր մարտիկներու, որոնք դարերով ճնշուած, կեղեցուած, սպաննուած ու կողոպտուած մեր ժողովուրդին դատի լուծմանը ձեռնարկեցին։

Ղարաբաղը ո՛չ միայն Ժէ, և ԺԲ. դարերու մեր մարտական անգուսպը մրասսացման ու հերոսութեան արտայայտութիւնն է, այլ նաև Համաշխարհային Բ. Պատերազմին, իր թիւի տոկոսին բաղդատամամբ ամենէն շատ զինուոր տրամադրեց երկիրի բանակներուն։ Պատերազմի դաշտին իրենց հերոսութեամբ մեծ զնանատանքի արժանացան Ղարաբաղի զաւակներէն Բաղրամեան և Պապաջանեան, տասնեակ նէնէրալներ և պատուոյ նշանի արժանացան հազարաւոր Ղարաբաղցիներ։

Վաթունինդ տարիներու շրջանին, Ղարաբաղցին շատ մը առիթներով իր բողոքը ներկայացուցած էր առ որ անկ է։ Երջանի ուժիմը իր բռնակալութեամբ ամէն բողոք լուցուցած էր։ Սակայն այս վերջին մի քանի տարիներու բարեփոխութիւնները զինորը հայու անհեռատես խանդավառութեան մէջ դրաւ։ Չմտածեց, բայց զզաց թէ ժամը հասած է իր ձայնը լսելի դարձնելու

ԿՐՈՆԱԿԱՆ

«ՕՐՀՆԵԱԼԴԻ ԿԱՆԱՅՍՈ»

(ՆՈՒԿ. Ա. 42)

Եթէ երբեք մեզի, սոսկական մահկանացուներուս, առիթն ու պատեհութիւնը տրուած ըլլար որոշելու այն կինը, որու արգանդին մէջ պիտի սաղմաւորուէր մեր էռւթիւնը, անտարակոյս որ բացի մարմարական գեղէն ու հրապարէն, պիտի ուղէինք զայն օժտուած տեսնել մարդկային նկարագրի բոլոր բարեմասնութիւններով։ Իսկ երբ հարցը կը վերաբերի Քրիստոսի, ա'լ կասկած չի մնար գերազանց սրբութեանն ու անտարապութեանը մասսին այն կոյսին՝ որմէ լոյս աշխարհ պիտի

գար մանկացեալ Փրկիչը մարդկութեան։ Ենթադրենք պահ մը թէ Տիրամայրը զերծ չըլլար մեղքի տիրակալութենէն։ Ի՞նչ անբնական կացութիւն մը պիտի ստեղծուէր, երբ Աստուածորդին հարկին ներքեւ գտնուէր հասարակ ժողովուրդի կարգին ի՞ր իսկ մօրը մեղքերուն թողութիւն չնորհելու։

Բանն Աստուածոյ սուլմանաւորուեցաւ խոնարհ կոյսի մը արգանդին մէջ, համեստ ու անշուք յարկի մը տակի Աստուածոյ Խօսքը (Բանը՝ Logos) Աւետարանի էջերուն չբացուած, գէպի մեր աշխարհը իր քայլերը կ'առնէր Մարիամի սրբազնուուրը արգանդէն։ Աստուածաշունչի տառին լոկ կապուած, անկէ դուրս մնացող տմէն աւանդութիւնն ու հրաշապատում գրուագ անտեսող աղանդամիտներ ինչպէս կ'ընդունին սրբութիւնը գրքին՝ ուրկէ կը խօսի Բանը և կը մերժին սրբութիւնը էակին՝ ուրկէ մարմին կ'առնէ ու կը ծնի նոյն այդ Բանը։

որպէսզի միանայ նոյն երազանքներով ապրող իր Սովետ։ Հայաստանի եղբայրներուն և քոյրերուն՝ որոնցմէ բաժնուած էր անարդար և սխալ որոշումով մը։

Այս տարուայ Փետրուարին սկիզբ առին Ղարաբաղի (Ստեփանակերտ) և Երեւանի զանգուածային ցոյցերը մինչեւ կէս միլիոնով։ Օտար թերթեր իրենց առաջին էջերը տրամադրեցին։ Ծուս մտաւորականութիւնը իր համակրանքը ցոյց տուաւ Հայ ժողովուրդի նկատմամբ։ Պահանջքը անկախութիւն մը չէր, այլ վաթուունինգ տարիներ իրենց հոգեւոր, մտային, մշակութային անցեալէն բաժնուած երկու եղբայրներ կրկին կ'ուղէին միանալ։

Գերազոյն Սովետի որոշումը այս ուղղութեամբ հայուն համար ժխտական եղաւ։

Ղարաբաղցին իրաւականօրէն ըմբռուտացաւ Գերադոյն Սովետի առած որոշումին դէմ։ Ցոյցեր և զործադուլներ իր իրաւունքն էին։

Ղարաբաղցին չէ լուծ և պէտք չէ լոէ։ Բ. Համաշխարհային Պատերազմին իր հերոսներուն թափած արեան զինը պէտք է վճարուի։

Եթէ Սովետական կարգերը արդարութիւն և հաւասարութիւն կը քարոզեն, թող անիկա դուրս զայ թուղթերու ծալքերէն և դառնայ իրականութիւն, տալով Ղարաբաղցիի պահանջքին արդար լուծում մը։

Եթէ անցեալի վարչաձեւը Ղարաբաղցին բռնի և ճնշման տակ լոեցուց, սակայն ընկեր Կորպուսովի բարեփոխութեանց հաւասարիացումը պէտք է ցոյց տայ Ղարաբաղցիին արդար սպասումը՝ դրական զետնի վրայ պսակելով։

Գ. Ա. Գ.